

պէտք է, եթէ կուզէ որ ատենով տղան
իրեն միսիթարութեան և ոչ ցաւոց պատ
ճառ լինի:

ԲԱՐԱՑՄԱԿԱՆՆԵՐ

“Որդի չեղաք, որդունք եղաք”

Ինչպէս որ Վաշինգտոն մէջ ամէն
գործողութիւն, ամէն բան, թէ բնական
եղեր, թէ արուեստական, առանց են
թակայի չեն կրնար կատարեալ գոյու-
թիւն կանգնեցնել այսպէս ալ հին և
նոր իմաստաեր, Յունական լեզուով
(Փիլիսոփայ) ըսուած մարդիկներուն
և կամ Վագութեան հին ծերակոյտնե-
րու աւանդութիւններէն մնացած՝ բա-
րյական խրատներն և առածներն են,
որոնք ըսուած են մարդկանց ծուռ
դատողութիւննին՝ շտկելու, յանդուգն
բնաւորութիւննին՝ կանոնաւորելու, ուղ-
ղելու, նախանձարկու միջոցներն կորսն
ցընելու, խռովարար մոլի կիրքելնին սան
ձելու, թիւր կարծիքներն վարատելու
լիմար մարդահաճութիւնն, մնատիապաշ-
տուե փառամոլուե վատթար ուգարշելի
ախտերն, կեղծաւորութիւննին, վըէժ-
ինդրութիւննին, չարակամութիւննին,
յամառութիւննին, ամբարտաւանութի-
նին, փոքրասրտութիւննին, լրբենի ու
անսանձ անառակութիւններն, հարբեցու-

ղութիւննին, բարւոյ անակրելութիւննին,
ազդատեցութիւննին, կոյր ճանաչողու-
թիւննին, տգիտութիւննին, վըկամք, բլո-
նութիւննին, երախտամուացութիւննին
և այլ ասոնց նման անբարի չար կիրքեր-
նին՝ իսպառ անհետացնելու, ջնջելու, որ
նորոգուի ու պայծառանաց գեղեցիկ
մարդկութիւնը, որոնցմուլ կը տգեղա-
նայ ու կապականուի մարդն Ք'զիգա-
կան և մեթաք'զիգական. և աչա այս
բարի նպատակիս նուիրելով մեր գրիւը,
ցանկալի կը համարիմք մեղ այն ատեն՝
երբ ընթերցողաց հաճութիւն կառնեմք,
ու սիրալիր ընդունելութիւն կը գտնէ
այս յօդուած բարոյական, մի և նոյն
նպատակներուս համեմատ, նոյն սրտե-
րու սեղանին վերայ ու մնաց վառ երե-
ւակայութեան մէջ, Վո՞ որ զգալ տա-
լով բարեսէր ընթերցողաց, թէ՛ յիշեալ
առածն “որդի չեղաք, որդունք եղաք”,
զաւակներէ օր չտէ սած ցաւալի ծնո-
ղաց որտերու զայրոյնն եղած լինի, տես
նելով նոյն անսառակ վարքերնին ու
բարքերնին, և առ ծնողս ունեցած ե-
րախտագիտութեան, պարտուց դէմ ը-
րած ապերախտութիւննին, կը յանդգ-
նիմ սորա սրտառուց նկարագիրը աչ-
քի տակ ձգել, թէ ինչ կողմանէ կ'յա-
ռաջնայ ծնողաց որ այս ցաւալի առածս
կ'յիշեն.զոր օրինակ, ըսեր ծնողմը իւր
ութսունամեայ ծերութեան հասակին
մէջ ունեցած մէկ հատիկ որդոյն թէ
“որդի չեղաք, որդունք եղաք” երբ նա
վենքը կ'թողնէ անտէր ու անմիսիթար”

ու կերթաց կերալ կերպ մայստիւններու և անառ սկսութեանց մէջ կ'յնայ այսպիսի որդիք ինչու լ պ սկսա կ'մնան , և որդ ունքներու ըրածն չեն ըներ իրենց գորովանի սիրուն մայրենան և հայրենուն . մի թէ որդունքի պէս նոցա կեանքէն չեն պակսեցներ գառն գառն գործքերէ պէտճառած սրտյաւութիւններով , նոցա արեան ու սկերաց մէջ թափանցել չե՞ն տար արդեօք լացով ու սգով բնութեան ու կենաց վնասա կար մախճոյին ակարութիւններ . մի թէ նոյա արիւնը չեն ցանքեցներ գլուխն երակներու մէջ նոյն գունակ ցաւերով ծերացուցած զիրենք . ինչպէս որդը կոտե ու կ'փճացնէ ծառներու կեղեններն և այլ ուրիշ տեսակ մշտիններ , նոցա մէջ ի յնալով ու նոցա հիւթերէն ինք զինքը կերակրելով , իրեն լինելութեան համեմատ (որ ընդհանուր ընական գիտութիւն կուգ ցուղն՝ կրնոյ տ՛ըլեկ) նաև և այլ գիտե իբներ որդանց վրայօք) ի՞չ չկ'ըսեա չես ողբուր և այն տզոյց , որոնք որդունքի պէս բարոյականութեան ընդդէմ ազդի աղդի խառնուածքներով միայն իրենք զիրենք պաշտպանել ուղելով գթութենէ կըձգեն իրենց ծնողաց , նոցա կատեն , կըմերժեն , կ'հայհցեն , կ'զայրացնեն , ու էն վերջն ալ նոյն գաղափարն կընդունին , նյն գաղափարը կթողաւն և իրենց մէ եաք եկողներուն ալ , որ իրենց ետքէն իրենց գերեզմաններուն վրան երթան , վայ և եղուկ , և ափառ կարդան ,

"ապէրա միտ որդուոյս գերզմաններն են" ըսել տան իրենց ծնողներուն , որ մը դառն արտասունքով սկսին յիշատակեալ ալ թէ "աս գետադամշանը որ կ'տեսնես : Ժենքար անդրանիկ որդուոյս սկերտոց պահպանն է , որուն օր մը ցրտահար ծերութեանս յետին տարիներուն մէջ խնդիր մը ըրինք , որ ծնողական փափազնիւ իրմէ առնելու համար գմէ օրը անգամ մը գայ տան՝ զինքը տեսնենք , և այն ատեն ուր որ կուզէ թող երթոյ . նս շատ ցաւողց ու որը տակառոր խօսքերէ ետք՝ իւր ծնող հօրսինձ ապտակ հանեց , ու ման ալ երել թքով լցոցց ու վշան ծեծի վաւեց , որ ալ անկէ ետք շատ ժամանակ չանցաւ անապահն մը մէջ օձը զինքն խոյ թերէ եր , որոյ մահացուցէ թոյնին գեմ ահնար մը չկրնալով գտնել . նոյն ցաւով աս գերեզմանիս ցւրտ ծցանետեցաւ" :

Այս ալ որ կայ Վենքվէ երկրարդ որդիս է , սորտ համոր հարստաւթեան միջցներուս ինչպիսի մեծ մեծ ծախսէր ունեցանք և ինչ հ անդ՛հաներ ուրախաւթիւններ կազմոցինք , թէ ծննդեան օրուան մէջ թէ անսւանակազութեան ու թէ տօնախ իրութեան ատւները , իսկ մասնաւոր գզրոցներէ գուրս՝ Փարիզոյ , Վանկվայի համալսարանը զընելունուս , որք ան սոկին կշեռքի շակեց , որոյ ըստ օրինաց՝ նորա տորեկան թոշակը տալերնէս իզատ՝ որքան սոկի ալ նորա ազնիւ ուսուցչաց ընհայատ ուսութիւն

ըրած, ունիմք, վերջապէս աս, ալ ամէն ուսմանք և կրթութիւն կատ որելագործելէն ետք՝ ալ այն ատեն մեզ ոչ հայր ձանաշեց և ոչ մայր, առանց մեր հաճուե և գլուխեանը գնաց ՚ի Փարիզ, ու Շատեախացի աղջիկ մը իրեն կին առնելով նորէն եկաւ Առուսաստան, բայց իր կնոջ հետ ամենեին սէր և խաղաղութ չըկրաւով ունենալ՝ որտին սաստիկ ցաւէն, ու մոսծմանքէն ինքը զինքը զինարբութեան ընծայեց, որով էն Ցերութեան, թէ Վզգին և թէ իւր հաւատ սրիմ ընկերներուն ոչքէն իյնալով՝ շատ տարիներ ասանդական պողտեցաւ ու էն վերջն ալ մաշարայական (Թոքոխառութեան) և ուրիշ ցաւի մը տիրանալով՝ իւր հայրենի հոլ կոնւց չկունեց ու գեռ անբաղդ ծնողքս իւր երես մի վայրկեան տնաած չ'տեսած՝ մահուն հրաւելոը հաւատ, և իր ձեռքը ունեցած անգութ գերանդւոյն բերնին զահելով յաւել ժական քաղցր քուն մը եկաւ աչքին, և այնպէս քնեցաւ, որ զարթեցնելը անհնարին եղւ մեզ, ուն որ մի շնորհ ցայսօր ննշել է, ու գեռ ևս կը ննջէ. սիս, արի հիմց որդեակ իմ, իիւտն մօրդ արցունքնելն աեւաւ ու որբէ զանոնք :

Վա ալ Օլեքտեռ եւո. դ որդաց, գերեզմանն է, որ կաստանդնուպօլիս մեծ վաճառ սկանութիւն ունենալէն ըզ կիմ՝ վերադառնութեան նորէն ք վերնիս, և 890,000 լրան տիկի առնելով նաւալ կեց գէպի Վալլիկ յ ուր տեղ նա բուլու-

հարստութիւնը վճ ցընելէն ետք, իրեն երկու արու զաւակներն ալ նորա հասարակաց մօր խանձ սրութիւն մէջ քնացուց. և իւր Կաղղիական ցւուրով բոնուած ըլլալն լսելնուս հեռագրական զծով լսուր առւինք իրեն, որ այն տեղի գլխաւոր բժիշկ Կանքու Պ. Ջեսու Քէէն օլական Շ լիրա ոսկի հատ ւցանելու պլամանով, իր հետն առնէ և գառնայ ՚ի հայրենիւ, որ և տեղս ժամանելէն երեք ամիս և առ կիքեց իր կեանքը այս գերեզմանիս մէջ :

Վսիկ ալ՝ չորրոշ որդւցս Ա պրազիօնին գերեզմանն է, որ վարդապետ ըլլալու ցանկութիւն ունեն որով ոչ սակաւ զ լրացուց զմեզ որալիշետե մեք ահամ էին նորա ընարւթեանը. բայց նո մեր խաւըը բանել չուզելով, ծածուկէն փոքր ակեղիս (անտուկիս) բունալի յարմարացնելէն, ետք՝ տասն հազարի չափ արծաթ բուպիլի ալ հետն առած՝ զիշերուան մը մէջ անյ պատացու. բովիլը նէ ու անցաւ գնաց ինչուան ՚ի Ա էնեաթիկ, որ իբր էն այն տեղ իւր ցանկութիւնը լրացնէ. բայց ասկացն ունեցած չունեցածը այն տեղի Ա անքակ. ն միաբ առւթիւնը ձևոքէն խլելով, և իրեն դիտաւորութեանն ալ՝ կ'յ Վագեն գելլուն բացասելով, յուսահասած, բորիկ ստքով յետին խղճալի, դրութեան հասած՝ դարձաւ. մօտելնիս, ու շատ մը անսուկութիւններ ընելէն ետք, և մեր ամէն խրատը, յորդուանքը մերժելով որդի գնուլու միջոցին կատաղի վագի մը

Ճեռքն ինկաւ, որ թէպէտ և իրեն հետ
ընկեր եղող որսորդներու օգնականու
թեամբ բոլոր վիճ նորա անողորմ՝ գո
զան ժանեաց զա՛ չեղաւ, սակայն անկէ
ետք դեռ երեք ժամ չանցկացած զըր
կեցաւ իւր արծաթի, կենաց քաղցր ար
ևէն. և ահա այս շնորհս մէն է նորա
վիրաւոր մարմինը և ինքն իսկ իմ. Ա ա
րազիօն:

Իսյց Պոնտոս ծովուն արեւելեան ա
փունքին մէջ տխուր նստոծ մարմարեաց
գեղեցիկ Վարձանը, ո՞չ ինչպէս միտքս ըը
գայ և չփշատակեմ զանիկայ այս ցաւա
լի ժամուս՝ ծերունի վիճակիս մէջ, որ
դւոցս սգալի գերեզմաններուն վերայ,
այն Վարձանը կըսեմ, որոյ տեկ համարեա
թէ Վուիծ է ննջողը թէպէտ և ապե
րախտ, թէպէտ և մոլի, այն իսկ է հին
գուրորդ որդիս Վարփելով որուն կօրովի
բազուկներուն ու գեղեցիկ գիմաց ան
մոռանալի պատկերն կ'ձեւ ացնէ այս Վա
րձան. թող մեր սրտերուն խորը իջնէ նո
րա առ մեզ, առ ծնողս ցըցուցած դառ
նասրտութիւնը, թող չփշուի այն կար
կուտը և ձիւնը, որնա մեր թշուառ գըլ
խուն կ'առեղար, այն սոսկալի ձայնը՝ որ դէ
պի մեր ճակատը կ'զարնուեր, հջօր բա
զուկներուն հզօր հարուածը, որ խղճա
լի հօրս վեց ամիս անկողնոյ գերի ըրաւ.
աս ըսաւ ու դարձաւ խոր հառաջանքը
հանեց, արտասուալից աջուլները ու
գողդոջուն ձեռքերնին դէպի գերեզ
մաններուն վերայ դարձունելով, թէ սոր
դի չեղաք, որդունք եղաք, զդացէք

ուրեմն ով որդիք, ծնողաց անսրդուք
թէ ձեր առ ծնողս ունեցած ե
րախտագիտութեան պարտքէ ընիդ, թէ որ
այն տեսակ ընթացքներով կատարելու
ըլլաք, ալդեօք դուք ու ինչեր պիտի
կրէք ինչպիսի դառն ու սգալի օրեր պի
տի տեսնէք և դուք, ու ձեր պատճա
ռով ալ ձեր մեծարեւի ծնողքներն, որ
յետոյ ու դառնան յուսա՛տական ձայ
նով սորդի չեղաք՝ որդունք եղաք, ըսեն:

Որիս ծնողքը իր բնս կութենէն հե
ռացած, ու իրեն խեղջողորմնիւն թողու
դած որդուոյն վերայ չցաւիր ու ըսեր
թէ սորդի չեղաք՝ որդունք եղար:

Վարդեօք՝ որ մէկիս ծնողս իրեն ապ
տակ բաշող ու երեսնիւնը թուք նետող
որդուոյն չասեր, թէ սորդի չեղաք, որ
դունք եղար:

Որիս ծով իր կամբէն դուրս ելնող
ու բույր հրամաններն ուղիւ տակ առնող
որդուոյն չասեր, թէ սորդի չեղաք, որ
դունք եղար:

Որիս ծնողը իւր անգդամ չարամիտ,
չարագործ որդուոյն չասեր, թէ սորդի
չեղաք՝ որդունք եղաք:

Որ մէկիս հայրը ու մայրը իւր որ
դւոց չափէ դուրս աւելորդ ծախսերն
ու անկարգ ընթացքներն տեսնելով չեն
ըսեր թէ սորդի չեղաք՝ որդունք եղար:

Կ'չպէս ըսեր ծնող մը իր մէկ հատիկ
որդուոյն, թէ սորդի չեղաք, որդունք
եղար, երբ զինքը մերկ կ'թողնէ ու կեր
թայ աշխարհաւանդներու (մէյխանանե
րու) մէշընկերներով կուտէ ու կըխմէ

Խնչողէս կարելի է՝ ըստն ծնողք իրենց
որդւոց թէ "որդի չեզ որդունք եղաք՝
երբ նոքա բոլորովն երեսի վերայ թու-
ղուցած իրենց ծնողաց որդիական պար-
տուց ընդդէմ, կերթան օտարին կ'ինա-
մեն, օտարին կրիրեն, օտարին մերկուրը
կ'ծածկեն, օտարին հաց ու ջուր կ'տանին
և թէ աս ալ իմ ծնողն է, չիշել անգամ
չեն կամենար :

Խնչող չըսեր ծնող մը այն որդւոյն,
թէ, որդի չեղաք, որդունք եղաք, երբ
իւր բոլոր կարողութիւնը վասնելին կոր-
սլնցնելին ետք, վեայի ունեցած մի չըն-
ցութի հին պատառած վերարկուն անգամ
ծանր կուգոյ իրեն օրը վերան տեսնելը
ու օր մըն ալ բռնութե զսնիկոյ նորա
վերայէն հանելով կոսնէ կ'տանիւ կը-
սէ ալ թէ, ես իմ՝ փողովն եմ կարել
տուեր :

Որ մէ կ'ո ծնողը իր որդւոց այն աս-
տիճան անգթութիւնն տեսնելով ը-
սեր թէ, որդի չեղաք, որդունք եղաք՝
երբ եկեղեցերձ ծսոի մը պէս իրեն գէ-
մը կեցած որդիք, ամենելին պտուղիք ցոյ-
չտան ծնողաց, ու էն վերջն ալ մերկոն-
դամ տուսելոք և բլօք իրենց ձեռքով
շինոծ տունէն դւըրս վռնտաբն, և օ-
տարին ձեռքը նոցին :

Որ ծնողն է, որ չըսեր իր որդւոյ, թէ
"որդի չեղաք, որդունք եղաք" երբ իրենց
տկարութեան միջոցին, մէկ կոպէկ ան-
գամ չկամենան ծախտ ընել, գոնէ մի կը-
տոր հաց, ցուրտ(պաշ)ջուր մը շնորհեն
նոցա այն դառն վայրէկենին :

Խնչող չըսեն ծնողք իրենց որդւոյ
թէ" որդի չեղաք, որդունք եղաք" երբ նո-
ցա կ'մեծանեն, կ'բարձր ացնեն, ու նոքա
շիրենք կերպ կերպ, դառն դառն ցաւե-
րով ծէ բայսուցած, ապէրախտութեան
որդի կ'մնան, որոց շատերուն դատաս-
տանը յատախատանցաւոր վհճակին մէջ
յերկնից վհաւելին իզատ, կ'մնան և յա-
փատենակ ան այն դալոց աշխարհքին մէջն
ալ կրելու ըստ արժանուոյն, իրենց առ
ծնողոց ցցուցած անարգանոց փոխարէն.
իսկ երախտագիտութեան գեղեցիկ վարձ
ուն ալ դաւձեալ կ'ունեմք նոյն իսկ մեր
բարերար ստեղծողէն, առ որ յիշեցնել
հարկ համարելով տստամօր Վատաւածա-
մին խորայելի հին տանը տուած պատ-
ուերը թէ, "պատուեա զհոյրք, և ըղ-
մայր" պարտք կ'գնեմ աննուս վերայ,
որ յաւդեմք մեր ծնողոց սիրեմք նոցա
անկեղծ ու ձշմարիտ սրբիական սիրով
և խորին հնազանդութեամք պաշտպան
մնամ նոյն ինչուան մեր յետին շունչը,
ամենոյն գործք, ա մէն պ որտգոյի մէջ,
ու ոյ բաղցը ոչքերնին մէր վերայ ըլլա-
լով, նոյն օրհնութեան ցօլով ծլիմք,
ծաղկմք ու պտղութեր լինիմք թէ իրենց
թէ աղդին ու թէ և կ'իշեցնոյ, ամե-
նեին ըըլոյ թէ մէք ալ լսեմք մեր ծը-
նողներէն որ գտնան ըսեն մեզի, թէ
"որդի չեղաք, որդունք եղաք" :

Եղէ Արժապետ Սեծառունեանց :